



ՕՐԱԳԻՐ

ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԲՆԵՆՍԻՐԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ

ԵՒ

ԲՆԱԿԱՆ ԳԻՏԵՂԱԿԱՆ

Ե . ՏԱՐԻ, ԹԻՒ 15 .

1847

ՕԳՈՍՏՈՍԻ 1 .

ԲԱՐՈՅԱԿԱՆ

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Բ . Լարի օրինակ ու խրատ :

() ԲՆԱԿ ՈՒ ԽՐԱՏ ՄԱՂՈՒ Լ Ե ԱՂԷԿ
 կրթելու դիւրին ճամբաները ծնողաց սորվեցընելէն առաջ՝ կ'ուզենք հոստեղը լուծել մէկ մեծ տարակոյս մը որ կ'անցնի ոմանց մտքէն, ըսելով թէ աս ինչ բան է որ Բոտուած ամէն տունկերն ու անասունները իրենց վախճանին համար ստեղծեր է, ու ընուծեան օրէնք՝ կարգ դրեր է, անոնք ալ իրենց օրէնքէն դուրս չեն ելլեր, ինչպէս որ կրնայ մարդս մէկիկ մէկիկ քննել և տեսնել: Իսկ որ մարդուս վախճանն ալ ամենեին աս աշխարհքս չէ, այլ միայն յաւիտենական կեանքն է, ինչո՞ւ համար մարդուս ալ չէ ճանչցուցած իր վախճանը հաստատուն կերպով մը, որ չկարենար տարակուսիլ:

Բո հարցմանս պատասխանը խիստ դժուար կ'երևնայ Բոտուծոյ մեծուծիւնը չճանչցողին, ու մարդուս ինչ կատարեալ էակ ու ստեղծուած ըլլալը չգիտցողին: Սակայն այնչափ դիւրին

է որ նաև առանց բառ մը ըսելու կրնայ ամէն մարդ որոշ ու յայտնի պատասխանը տալ. նաև ան դժուար կարծող ու պատասխանի սպասողներն ալ կրնան դիւրաւ իրենք իրենց պատասխանը տալ. բաւական է որ ամէն մարդ մէկ վայրկեան մը միայն իր ունեցած կիրքերը մէկգի դրած՝ պարզ աչքով նայի մէյմը իր խղճին վրայ, տեսնէ թէ իրեն միտքը ինչ բան կը ձգէ:

Եւ երթանք մտնենք մէկ անհոգ մարդու մը խղճմտանքը իրմէ գաղտուկ, ու նայինք փնտուենք թէ ինչ կայ մէջը: Բոջի բանն որ մեր աչացը կը հանդիպի՝ բնական օրինաց գիրք մըն է. անոր մէջ կը տեսնենք անջընջելի տառերով գրած մարդուս ունեցած պարտքերը առ Բոտուած, առ անձն և առ ընկերն. և թէ հատուցումն կայ չար ու բարի գործոց. և թէ զոր ինչ կամիս թէ արասցենք եղ մարդիկ, և դու արա նոցա նոյնպէս:

Ի այց ինչ է պատճառն որ մաքուր չե-
րենար գրուածքը . նայէ քննէ ինչ է :
Լ՛չխարհքիս զբաղմունքներուն փոշին
բարակ մը վրան ցանած է . անոր հա-
մար է որ ինքը փոշուով ծածկած տես-
նելով իր սրտին մէջի գրածը , կ'ուզէ
կարծել թէ իր վախճանը յայտնի չէ :

Լ՛յսպէս ահա ամէն մարդ երբոր
կը սկսի տարակուսիլ Լ՛ստուծոյ կար-
գադրութեանը և իր վախճանին վը-
րայ , մէկէն դառնայ մէյմը իր խղճին
մէջը նայի , հոն կը գտնէ շիտակը գը-
րուած : Լ՛ւրիշ նիւթերու մէջ մարդս
կ'աշխատի , հասկըցընելու ճամբան
կը մտածէ . բայց աս բանիս վրայ տա-
րակուսողին առջին կեցած է իր խղճ-
մտանքը . միայն մէյմը դառնալուն
նայելուն վրայ է իր աշխատանքը .
շատ անգամ ալ ինքը չնայած՝ ան գը-
րուածները ինքիրեննուն կուգան աչ-
քին առջևն ու իրեն կ'երևնան . ու
երբոր ինքը ուզէ աչքը գոցել որ չը-
տեսնէ , անոնց պատկերը կը տպաւո-
րուի մտքին մէջն ալ , ու կը սկսին
տանջել զինքը գաղտուկ սրտին մէջէն
զինքը չարչարելով , անանկ որ մէյ-
մ՝ ալ անոնց ձեռքէն չկրնար ազատիլ .
այնպէսով յաւիտենական տանջանաց
ցաւը աշխարհքիս մէջէն կը սկսի քա-
շել . թէպէտ և դրսուանց ինքզինքը
ուրախ զուարթ կը ձևացընէ , բայց
չկրնալով դիմանալ ներսէն իմացած
չարչարանքին՝ որ կը ստիպէ զինքը
ճանչնալու ճշմարտութիւնը , ինչուան
նաև կը յուսահատի ու ինքն իրեն
կեանքը կը կարճեցընէ կամաւոր ա-
մենաթշուառ մահուամբ , կարծելով
թէ պիտի փախչի ազատի խղճմտան-
քին ձեռքէն , բայց Լ՛ստուծոյ արդա-
րութեան դատաստանին ձեռքը կը
մատնուի :

Դ) Եպէտ և միայն իրեն սրտին վրայ
նայելով ամէն մարդ ճշմարտութիւնը
կը գտնէ , բայց կրնայ դարձեալ մէկը
ասանկ տարակոյս մը հարցընել՝ թէ
հապա ինչու համար շատերը այսպի-
սի յայտնի բանը չեն ընդունիր ու մո-
լորած կը մնան : Դարձեալ , ինչու

ուրեմն այսչափ հարկաւոր է կրթու-
թիւն տալ տղայոց ու խրատել :

Լ՛հա հոս է զարմանալի մարդկային
տկարութեան գործքը , և դիտելու
հարկաւոր գիտելիքը : Լ՛ ասն զի մար-
դուս վախճանը գերագոյն բան է , և
ինքը դեռ աշխարհիս նիւթական բա-
ներուն մէջ ընկղմած է : Լ՛ր վախճա-
նը պիտի իմանայ՝ միայն կարգալով
խղճին մէջինը . բայց անոր ներհակ՝
աշխարհիս մէջ զինքը զբաղեցընող
նիւթեր լեցուն են : Դ) Եպէտ և մէկ
կողմանէ խղճին մէջի գրուածքները
միշտ աչքին առջևը գալով չկրնար
մոռնալ իրմէն հեռացընել , անանկով
կը ստիպուի ճշմարտութեան ետևէն
երթալու , բայց մէկալ կողմանէ ալ
կը տեսնէ ուրիշ շատ իրեն նման մար-
դիկ՝ որոնց սրտին մէջի գրածները
չտեսներ , որ է ամենևին նոյն ճշմար-
տութիւնները իր սրտին մէջինին պէս .
ուստի կը սկսի անոնց արտաքին գործ-
քերը դիտել , ու տեսնել որ անոնք
այնպիսի վարմունք մը ունին՝ այնպի-
սի գործքեր կ'ընեն որ կ'երևնայ թէ
անոնց խղճին մէջ այն ճշմարտութիւն-
ները գրած չկան : Դարձեալ , ուրիշ
կողմանէ կը տեսնէ որ իր կիրքերն
ալ ուրիշներուն վարմունքին կը հաւ-
նին , ու աշխարհիս պատրաստած նիւ-
թերուն ալ յարմար են . ահա այս-
պիսի աչք խաբող պատճառներէն
գրգռուած՝ կը հեռացընէ թէ ուրեմն
իր խղճին մէջի գրածը պարապ բան
է , վախկոտ բնութեան գործք է ,
տկարամտութեան և առաջ եկած սուտ
կասկածանք մըն է . ասանկ ըսելով՝
կ'ուզէ մոռնալ իր խղճմտանքին դըր-
գումը , ու կը սկսի անհոգ անկարգ
կեանք վարել : Լ՛ը թէպէտ ան խղ-
ճին մէջի ճշմարտութեան բողոքը ոչ
երբէք կրնայ դադրեցընել , բայց բո-
լորովին աշխարհիս բաներուն զբաղե-
լով իբրու թէ սրտին վրայ դրոշմած
ճշմարտութիւններուն երեսը փոշուով
կը ծածկէ : Լ՛ը երբոր առիթ մը ըլ-
լայ , ու իր չուզելովը ան գրուածքը
մտաց աչքին հանդիպի , որ պիտի դա-

տէ զինքը մէկ օր մը , առանց շատ մտածելու մէկէն ինք իրեն պատասխան կուտայ թէ ես ասանկ խղճահար բնութիւն ունիմ , անոր համար կը նեղիմ . ապա թէ ոչ բոլոր աշխարհիս այնչափ անթիւ մարդիկը , նաև շատ խելացիներ ալ ինչո՞ւ չեն մտածեր՝ թէ որ իրօք վախնալու բան մը կայնէ :

Բայց աս յայտնի բանս ամենևին մտքէն չանցըներ՝ թէ մարդիկ ամէնքն ալ մէկմէկու սիրտը խղճմտանքը չտեսնելով , ու իրենց սրտին մէջէն գաղտուկ զիրար իրենց օրինակ բերելով , ամէնքն ալ թէպէտ և իրենց խղճմտանքէն խրատ կը լսեն , բայց ամէնքն ալ իրար պատճառ բռնելով՝ սրտերնուն վրայ յԱստուծոյ տպաւորուած ճշմարտութիւնը կ'արհամարհեն :

Եւ բանս կը նմանի ամենևին մէկ պատերազմական կտրիճ գունդի մը որ թշնամուոյ մեծ բանակի մը հանգիստելով՝ ամէնքն ալ իրենց սրտին մէջէն կը վախեն բանակին վրան վազելու , տեսնելով թշնամուոյն բազմութիւնը ու մէջի զօրաւոր պատերազմողները . անանկ որ եթէ ամէնքը մէկմէկու սրտին մէջի խորհուրդը տեսնէին , առանց խպնելու իրարմէ՝ ամէնքը մէկէն ետ կը քաշուէին՝ ըսելով թէ վտանգը շատ է : Բայց որովհետև իրարու միտքը չեն իմանար , այլ մէկմէկու բերանը կը նային թէ ինչ կ'ըսեն , ամէնքն ալ կը սպասեն որ ուրիշը ետ քաշուելու՝ վախնալու խօսք մը ըսէ . մէկ կողմանէ ալ ամէնքն ալ իրենք քաջ երևնալու համար՝ բերնով կ'արհամարհեն բազմութիւնը , և ուրիշներէն մէկ վախի մը նշան չտեսնելով (վասն զի ամէնքն ալ վարպետութեամբ կը ջանան ծածկելու մտքերնէն անցածը) իրարու դրստուանց ցրցուցած քաջութենէն սիրտ առած , ամէնքն ալ իրենց մտքին մէջ աւելորդ խղճահարութիւն՝ վախկոտութիւն կը սեպեն ան իրենց սրտին խոհեմ խորհուրդը . բայց դրստուանց ամենուն բերանը քաջութիւն և արհամարհութիւն թշնամուոյն դէմ , և

խրոխտ յաղթողի խօսքեր ըսելով՝ համարձակ կը վազեն թշնամուոյն վրայ , և ինչպէս որ ամէնքն ալ մտքերնուն մէջէն յայտնի գիտէին թէ ըրածնին յանդգնութիւն ու անխելքութիւն է , նոյնպէս կը կատարուի մտածածնին , ու թուրին բերանը կ'երթան կը ջարդուին :

Եւ յսպէս ահա Աստուած ամէն բան իր վախճանին որոշեր է , ու ան վախճանին հասնելու համար պէտք եղածն ալ տուեր է : Եւ մէն անբան կենդանիք ու նիւթական արարածք իրենց կարգէն դուրս չեն ելլեր , ուստի իրենց վախճանին կը հասնին . բայց մարդուս Աստուած մէկ աւելի բան մ'ալ տուեր է , որ է ազատութիւն , որպէս զի կարենայ իր ուղելովն ու արդիւնքովը իրեն համար որոշուած վախճանին հասնիլ . անոր համար ալ մարդուս սրտին մէջ տպաւորեր է իր անջնջելի ճշմարտութեանիքը . իսկ մարդս իր կամօքը չար օրինակին հետեւելով՝ իր վախճանէն կը հեռանայ :

Աստուծոյ կարգաւորութեը այսպէս ըլլալը յայտնի գիտնալէն ետքը , ամէն բանէ առաջ պէտք է յանձնենք ծնողաց որ բարի օրինակ ըլլան իրենց տղոցը . նոյնպէս ալ դաստիարակներն ու վարժապետները , և ամէն մարդիկ ալ իրարու :

Իսկ որ չար օրինակը աշխարհէս պակսի , անկէ ետև դիւրին է մարդկանց ճշմարտութեան ճամբուն մէջէն երթալը . վասն զի ինչպէս որ յայտնի կ'իմանանք՝ սրտերնուս մէջ անջնջելի տպաւորուած է ճշմարտութիւնը :

Հ . Գ . Մ

